

—≡ Ս Ի Ո Ն ≡—

12. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1962

◀ ՓԵՏՐՈՒՄ — ՄԱՐՏ ▶

Թիւ 2-3

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊԻ

ԾՆՆԳԵԱՆ 1600 ԱՄԵԱԿ

Քսանեօթը տարիներ առաջ, երբ Հայ ժողովուրդը կը տօնէր Աստուածաշունչի հայերէն թարգմանութեան փճ. դարադարձը, բոլորս ալ կը զգայինք թէ մեր մշակոյթի և քաղաքակրթութեան այդ մեծ իրողութիւնն ու արդիւնքը կը պարտէինք գիրերու գիւտին և անոր մեծ ու անզուգական հնարիչ Ս. ՄԵՍՐՈՊԻՆ:

Այսօր երբ հանդերձուած ենք տօնելու Հայ գիրերու հնարիչ Ս. Մեսրոպ Մաշտոցի ծննդեան 1600 ամեակը, մեր հոգին կը լեցուի հրճուանքով և հպարտութեամբ, վասնզի պատեհութիւն կը տրուի մեզի հանդիսաւորապէս բերելու մեր երախտիքը նախ Ս. Մեսրոպին որ յղացաւ, Ս. Սահակին որ հովանաւորեց և իրենց զործակիցներուն, Ասկեզարու սերունդին, որոնք կատարելագործեցին գրերու գիտը, որպէսզի կարելի ըլլայ հայերէնի թարգմանել Աստուածաշունչը, և հիմնաւորել հայ ոսկեգիրի գրականութիւնն ու մշակոյթը:

Առանց թերզնահատել փորձելու մեր մտքի ու սրտի բոլոր մշակները, ո՛չ մին մեր անցեալի հերոսներէն՝ որոնք փառքի և երախտադիտութեան պատմուճառովը կը հանդիսանան թուղթերուն ծոցը, առւած է այն խռովքը, զիտակից հայ սերունդներուն, որքան եղբրափառ մեծութիւնը Մեսրոպին: Միակ ցաւը զոր ունեցած են բոլոր զինք պաշտել սուրդները, չկարենալ տալն է թուղթերուն չտուածը: Ճերմակ այդ գերեզմանաքարերէն յաճախ որքան դժուար է հանդիպումը ընել իրական մեծութիւններու, որոնք ապրած ու լեցուցած են մեր անցեալը իրենց լոյսերով:

Դէմքը, որուն պատկերը մեր մէջ ազատագրուած զգայութիւն մըն է այլևս, ծանր ու արօփուն ինչով կը լեցնէ մեզ, տեսակ մը երկնայարդար խոր-

հուրդ, մեր դարերը պայծառակերպող, նոր կրօնքին բովանդակ միաստիճօք խորհրդագարդ, որ մեր անցեալի մեծութիւնները ապագայ պատգամաւորներու պիտի վերածէր եզերական հաւատարմութեամբ:

Բիրեղ կտիրադանքը Մեսրոպ Մաշտոցի անձին, շինուած պէտք է ըլլայ մեր դարերէն աւելի, մեր ժողովուրդի արտում քայց քայցը լինելութենէն, Վասնդի ամէն մարդ իր ժամանակին պատկանել է առաջ իր ժողովուրդն է ամբողջապէս: Մարդոց հզօրներէն սկսեալ մինչև յետին խլեակը, կնիքին տակն են իրենցմէ վեր այս օրէնքին: Ահա թէ ինչո՞ւ Հայ ժողովուրդը կը հաւատայ թէ գիրերու իր մեծ հնարիչը շուրթէ շուրթ Աստուծոյ հետ է խօսեր, արցունքով ու ժպիտով մեր գիրերը խնդրած ու առած տոնն:

Այսօր մեր ժողովուրդը հագլւ թէ ինքզինքին կը պատկանի, և հետևաբար անկարող է այլևս երկինքները բանալու և ճանչնալու մեծութիւնը զգացումներուն՝ որոնք զԱստուած կ'իջեցնէին հայ հողին վրայ, անոր շքեղ կայքերուն, մատուռներ, վկայարաններ կառուցանելէ առաջ: Այսօր մեզի կը պակսի եղբարփառ փապանգը մարդոց, որոնք դարեր շարունակ կաւէն ու հողէն վարդեր հանեցին, լեռներ խնդացուցին հոյակերտ կառոյցներով: Այսօր մեր հողին ի վիճակի չէ երկինքներու լուսութենէն ձայներու հրդեհը քայել, ինչպէս կ'ընէին երբեմնի խորհրդագրած հողիները:

Իժուար է անտարակոյս մեծութիւններու համեմատական կշիռը կազմել, ամէն բան յարաբերաբար դատուող այս աշխարհի մէջ: Մարդիկ մեծ են համաձայն իրենց ձգտումներուն: Մեծ են անոնք՝ որոնք կը շանան իրագործել կարելին, աւելի մեծ են անոնք՝ որոնք արգանաւորդներ են տեսական ճշմարտութիւններու: Սակայն ան որ անկարելին կը յուսայ և կարելիութեան կը շանայ վերածել զայն, զէթ իր ժամանակին համար, մեծագոյնն է մարդոց:

Մեսրոպ հնարիչն է հայ տառերուն, այսինքն գոյիչը բաներու՝ որոնք գոյութիւն չունէին, և որ սուկայն իրմով կարելի դարձան: Կարենալ իրացնելու այս գործը, անիկա ճիշտարեցու աշխարհայինէն, մտնելու համար հոգևոր կարգն մէջ: Յաւիտենական է խօսքը. «Ամենայն տուրք բարիք և ամենայն պարգևք կատարեալք ի վերուստ են իջեալ»: Անոնք որ կը կուտին աշխարհի համար, կը զստեն աշխարհայինը միայն, տնտեսք որ կը խիզախեն իրենց անձին համար, կ'ունենան իրենց անձը լոկ, սակայն անոնք որ երկինքէն կ'ուզեն խլել լոյսը՝ մարդոց բերելու համար, ամենէն մեծը պէտք է նկատուին մարդոց որդիներէն:

Հողեկան խորհրդաւոր իրողութիւնները կրնան ծնիլ միայն քաղաքակրթութիւն արժէքները դարերուն: Այդ արժէքներու արտայայտութեան կերպերն են գիրը, լեզուն, արուեստը: Անհատները ինչպէս ազգերը կ'ապրին հողեկանով միայն, որմէ կախուած է գիրին, լեզուին և արուեստին գոյութիւնն ու յաւերժացումը: Ով որ կը նուսձէ ինքզինքը և իր մէջ՝ աշխարհը, սպառնացը կուտայ կարելի մեծութեան մը: Բայց ան որ ուրիշ աշխարհի մը կը դառնայ այս աշխարհի բարիքին համար, ամենէն մեծն է մարդոց որդիներէն: Մեսրոպ աշխարհիկ կեանքի օրէնքին տակ ունեցաւ անտարակոյս տառապանքներ և անբուն գիշերներ, բայց չունեցաւ իր վարձքը: Դեղիք վերջէն աշխարհն ու իր կարգը:

183-98

այսինքն մասնել վերջ հոգեկան կարգին մէջ, իր տքնութիւններն ու անքուն գիշերները վարձատրուեցան հայ նշանագրերու գիւտով: Մեր պատմութեան բոլոր ներոսները հասկնալի են, Մեսրոպ կը մնայ խորհրդաւոր: Գեղեցիկ խորհուրդ մըն է ինքը երբ, ինչպէս կը սիրեն յայտարարել մեր պատմաբանները, խրճիթէն պալատ կը բարձրանար: Խորհուրդ մը՝ երբ պալատէն անապտտ կը մեկնէր: Կեանքի յաշորդական այս փուլերը արդիւնք են հոգեկան իր ճարձատւումին, տառապանքին, միութեան մը գալու, ամբողջանալու իրձին: Ու երբ կը մտնէ հոգեկան դժուարընդունելի կարգին մէջ, կը դառնայ տեսանող, մարգարէ, միջնորդ Աստուծոյ և մարդոց:

Հէքեաթ է մեր պատմութիւնը, չպատմուած հէքեաթ: Հէքեաթ է նոյնպէս պատմութիւնը մեր հողի ու մտքի բխումներուն, մեր զրականութեան: Հեյրնալներու կցկտուր կենսագրութիւն մը ուրիշ պակսէր հեղինակը: Ահա ճշմարտագանցութիւնը մեր պատմութեան: Կորիւնի ՁՍ. Մեսրոպի Վարժքը բացառիկ ապացոյցը չէ այս իրողութեան: Սակայն անկէ անդին ո՞վ մեզի ցոյց տուաւ այն խմբը՝ որ մեր ժողովուրդի ոսկորներէն և արիւնէն կերտուեցաւ, և որուն վրայ պատմութեան ամենի ցուլը այնքան անգամներ իր հեաքերուն աւերները դրոշմեց:

Եւ դարու քրիստոնեայ սերունդը իր կրօնական գործունէութեամբ կը պատրաստէր իր փրկութեան զէնքը, դիմաւորելով ոչ միայն իր ժողովուրդին կարիքները, այլ նաև անոր իմացական, ազգային և քաղաքական պահանջները, իբր պատասխանատու մարմին Հայութեան: Եթէ նախորդ դարերու հայութեան նշանաբանը հայը քրիստոնեայ դարձնելն էր, եւ դարուն այդ հանգանակը վերածուեւր էր քրիստոնէութիւնը հայացնելու շարժումին: Հայ տառերու զիւտը արդիւնք է օտար այդ դիմագրութեան:

Ամբողջ Գ. դարը մեր պատմութեան, հոգևոր տարանջատման ու ներքին պայքարի շրջան մըն է: Ժամանակի հայը կը տարուբերի ազգայնականութեան ու քրիստոնէական աշխարհաքաղաքացիական ներհակընդդէմ գաղափարներու միջև: Մեծն Ներսէս ներքին ցեղային բարոյականով կ'ամօքէ այս անհաշտ ընդդիմամարտութիւնը, հարթելով քրիստոնէութիւնը ազգայնացնելու ուղին. և Ե. դարը պիտի գար ապացուցանելու թէ Հայուն միտքն ու հոգին առակ են գաղափարներ համաձուլելու կարելիութեան: Գ. դարու այս տարանջատ պայքարը իր գագաթնակէտին պիտի հասնէր նոյն այդ դարու վերջաւորութեան, սակայն դժուար էր ըսել Պետութիւնը թէ Եկեղեցին կը շահէր պայքարը: Իրականին մէջ երկուքն ալ կորսնցուցած իրենց ոյժն ու կենսունակութիւնը, մօտ էին իրենց վախճանին:

Ճգնաժամը մեծ էր, սակայն ոչ օրհասական: Կային մարդիկ որոնց մտքին մէջ արդէն սկսած էր ձևակերպուիլ փրկութեան զէնքը: Մեր քաղաքական իշխանութեան աշխարհումէն վերջ մանաւանդ, մեր լինել թէ չլինելու խնդիրը օրուան հրատապ հարցն էր: Սակայն այդ մեծ գարթօնքին և ինքնափրկութեան մարմին առողջը պիտի ըլլար Ս. Մեսրոպը, մեր մտքի մեծ լուսաւորիչը:

Երբ նայինք մեր պատմութեան այս իրապէս մեծ անձնաւորութեան, չենք կրնար շհիտնալ զինքը բարացուցող հոգեկան ոյժին սրտատուչ մեծութեան

և շքեղութեան առջև: Ուրիշ՞ իր մէջ իջած ու բազմած է իր այնքան քաղցրորէն հզօր անհատականութիւնը, և իր ճակատագրին առջև արդէն մոտահոգուիլ սկսող ժողովուրդի մը սէրը:

Միջավայրի և ժառանգականութեան պարագաները այս խորհուրդ վարագոյրին մէկ ծայրը միայն կրնան վեր առնել: Սակայն կարենալ հասկնալու ու բացատրելու համար համայնքներու զոյութեանց մէջ այսպէս յանկարծօրէն երևան եկող անհատական արտասույթ մեծութիւնները, անհրաժեշտ է ընդունիլ գերիվերոյ ազդեցութեան մը յաճախակի միջամտութիւնը ժողովուրդներու կեանքէն ներս: Որքա՞ն ճիշդ է այն խօսքը թէ ով որ մեծ զործի մը կը ձեռնարկէ, պէտք է Աստուծոմէ կանչուած ըլլայ և ոչ թէ իր ներքին միտումներէն ու փափաքներէն թելադրուած:

Գիրերու զիւտի իր տեսիլքէն առաջ, անիկա տեսիլքը ունեցած էր իր զործին: Գիտակից իր անձին, որուն մէջ ահաւուութեան հզօր քնազոն է արթընցած, խելամուտ հարկին՝ որ ազազակող սաստկութեան է յանգած, իր մէջ գոյաւորուած կը զգայ ան ապագայի մարդը: Կեանքի երեսները գոր ան կը ցուցադրէ խոնարհութենէ մը դէպի փառաւոր բարձունքներ, փառքերէ փառք, ինչպէս նաև արիւնէ արիւն կ'առաջնորդեն զինքը: Գիւղացի տղեկ, զինուորական, պալատական, քարտուղար, հուսկ ապա վանական, այսինքն լուսոյ զինուոր:

Իբր մշակութային զործիջ՝ Մեսրոպ պատմական խոշոր դէմք է, սակայն ան աւելի խորհրդաւոր է իբր հոգեբանական երևոյթ, իբր Հայ Յեղի ներքին ուժականութիւնը մարմնացնող տիպար: Ճիշդ այս պատճառաւ՝ Մեսրոպ մեր պատմութեան հանճարեղ տեսանոյն է, մարգարէն, միջնորդ Աստուծոյ և մարդոց, որ Եսոսրինաբար զարդարեց անեղին իմաստը և իրաւունքով կրնայ բազմիլ իր մտքի և սրտի հարագատներուն, Թարգմանչաց ընտրեալ զունքը ներկայացնող պատկերին կեդրոնը:

Հայ գրերու զիւտը, որ իբրի միջոց՝ նպատակ ունէր Աստուածաշունչի Թարգմանութիւնը և ատով մեր ժողովուրդի հոգևոր բարոյակտիին ավրապնդումը, ուրիշ ոչ նուազ մեծ կարևորութիւն ներկայացնող վախճանի մըն ալ ուղղուած էր: Քաղաքական հանգումա՞քներով երկփեղկուած Հայութեան Ռոյն և Պարսիկ բաժիններու միջև միայնորիշ ոյժ մը պիտի լինէր ան, աւելի ճիշդ ազատագրելով մեզ երկուքին ալ ազդեցութենէն, որ շատ յաճախ քաղաքական ըլլալէ աւելի զազափարական ու մշակութային ալ էր: Որովհետև հայ գրերու հնարումը և Աստուածաշունչի Թարգմանութիւնը Պարսկաստանի մէջ կը մեկնուէին իբրև կերչնական որդեգրում յունական աշխարհահայեացքի: Իսկ Բիւզանդիոն՝ Պարսկական Հայաստանի մէջ սկուռած ազգայնական այս շարժումը կը նկատէր իբրև վերջին ճիգ, խզուելու համար արևմտեան մտքէն: Բիւզանդիոն մեկնող պատգամաւորութեան զուտն էր Մեսրոպ, որ իր ճարտար լեզուով կրցաւ ոչ միայն անդորրել Բիւզանդիոնը, այլ նաև ստանալ Եկլիեսիասիկէս կամ Ակուվիս տիպոսը, ամբարհաւած յոյներէն:

Բայց պէտք է հոս շեշտել ամենէն աւելի թէ գիրը, մարդկային քաղաքակրթութեան և ժողովուրդներու հոգեկան զարգացման կարևորագոյն մէկ սյան է որ կը մատնանշէ: Գիրին կորիքը զգացող ժողովուրդ մը իր իմացական հա-

տունութեան բարձրակէտին վրայ է այլևս: Ասիեգարու արշալոյսը Հայոց պատմութեան համար այն թուականն է՝ ուր Հայ ժողովուրդը իր ազգային զիտակցութեան լոյսովը դերազանցապէս պայծառակերպուած, ազգային զիրի տեսիլքէն տարուեցաւ ազգովին:

Ազգին այս ընդհանուր հոլեկան վիճակն է որ կը ներկայացնէ պատմիչը, զրելով, ՎՄՈՎէս Սինայի բարձունքէն իջած ատեն, Սրէնքին տախտակներն ի ձեռին, այնքան ուրախ չէր թրեւս... ամբողջ Հայաստան տնկարագրելի ցընծութեամբ լեցուեցաւ, երբ օրէնուսոյց Մովսէսը, բոլոր մարգարեական խումբովը, և խիզախ Պօղոսը, բովանդակ առաքելական գունդովը և Քրիստոսի աշխարհայեցոյց աւետարանովը, երկու իրարու հաւասարածներուն միջոցաւ միևնոյն ժամանակի մէջ հայերէնի վերածուած ելանք: Անհասկնալի ոչինչ կայ այս իրողութեան մէջ. կատարուածը տնկախնթաց է, իբրև նոր և մեծագոյն յառաջդիմութեան շուկէտ կազմող թուական մը, և նախախնամական բարիք մը՝ մեզի նման փոքր ու այլևս տկարացած ազգի մը կողմէ:

Պէտք չէ մոռնալ թէ հայ գրերու զիւտին եթէ ոչ միակ՝ բայց առաջին և զխաւորագոյն գրդապատճառն է Ս. Գիրքը: Ս. Մեսրոպ, Գողթնեաց գաւառին մէջ, որ իր գործունէութեան առաջին գաշան էր ելած, զգացած էր օտարալիզու պաշտամունքէն և քարոզութենէն անմխիթար մեկնող մեր ժողովուրդին կսկիծը, առանց իրենց սրտին մէջ հոգևոր նորոգումի կայծ մը ընդունելու: Վաղարշապատ վերադարձին, հոգևոր վերին իշխանութեան ներկայացուց հարցը, շեշտելով ժողովուրդին ձեռքը իր Խզուով Աստուածաշունչ մը տալու անհրաժեշտութիւնը: Գիտենք պատմութենէն թէ իր ձայնը համոզիչ ազդեցութիւն ունեցաւ ամենուն վրայ, և զրի զիւտի յաջողութենէն ետք, ամէնքը լծուեցան գործի, ազգին պարպելու համար գերագոյն մխիթարութիւնը՝ որուն այնքան պէտք ունէր ան իր արկածուած ճակատագրին ամենէն բախտորոշ այդ թուականին:

Ս. Մեսրոպ սկսաւ թարգմանութեան գործը՝ Առակաց զրբի առաջին համարէն, իրեն տղակից ունենալով երիցագոյն աշակերտներէն Յովհան Եկեղեցացին և Յովսէփ Պաղնացին, ու Եզնիլը: Ասոնց պիտի միանային յետոյ հոյլը կրտսեր թարգմանաց: Իսկ թարգմանութեան գործին ընդհանուր հովանաւորն ու կազմակերպողն էր, անտարակոյս, Ս. Սահակը:

Աւելորդ չենք նկատեր աւելցնել հոս, թէ Եւրոպացի բանասէրներէն անոնք որ իրենց համար մասնագիտական պարապում ըրած են աստուածաշնչական գիտութիւնները, և յատկապէս Աստուածաշունչի թարգմանութիւններու համեմատութիւնը, շատ բարձր կը գնահատեն հայ թարգմանութիւնը: Փիկ, Սորպոնի ուսուցչապետներէն, այնպէս կը նկատէ թէ հայերէն թարգմանութեան միջոցաւ կարելի է նոյնիսկ վերուղիել յունարէն այն բնագիրը՝ որուն վրայէն կատարուած էր ան: Ուրիշներ թաղուհի թարգմանութեանց կոչած են, նկատելով զայն հարազատ, վայելուչ, հողիով կատարուած գործ մը: Աստուածաշունչի հայերէն թարգմանութիւնը յաւերժական փառքն է զայն կատարողներուն անուան և յիշատակին, և անառիկ պատիւն ու բերկրանքը անոնց՝ որոնք ժառանգորդն են այդ մեծ հողիներու անունին և արիւնին:

Շնորհիւ հայ զրին, սկզբնաւորուեցաւ և տեսականացաւ Հայ Գրականու-

թիւնը: Ահա այն մեծ ծառայութիւնը զոր մատուցին Մեսրոպ և Սահակ և իրենց զործակիցները Հայ ազգին ու եկեղեցիին և անոնց ապագային: Անոնք է որ մեզի տուին հայ գիրը, զընդլծեամբ յաւերժացած հայերէն լեզուն: Իրաւամբ ըսուած է թէ այն ժողովուրդը որ կորսնցուցած է իր քաղաքական կեանքը՝ բայց կը պահէ իր ազգային լեզուն, կը նմանի բանաստեղծութիւն՝ որ ձեռքին տակ ունի իր բանտին բանալին:

Ոչ միայն սուրբ, այլ նաև մեծ է Մեսրոպի և Թարգմանչաց զործը մեր ժողովուրդի գոյութեան և յաւերժացման տեսակէտով: Մենք կրցած ենք աւելի ի շարք ժամանակաց, շնորհիւ Մեսրոպի և իր զործակիցներու մեզի թողուցած ժառանգութեան, և այս իրողութիւնը փաստերու չի կարօտիր: Զմեռանք երբ մեզի հաց և զինուոր պակսեցան, շմեռանք նոյնիսկ երբ հայրենիք պակսեցաւ, բայց մեռանք երբ պակսեցաւ մեզի հաւատարմութիւնը մեր Թարգմանիչ Վարդապետներուն, մեր զրին, մեր լեզուին, և անոնց մէջ վարչամակուած մեր կրօնին: Արիւնի և աւերի դարեր եկան ու գացին, ո՛չ բանակները կրցին մեզ փրկել և ոչ ալ նիւթական միջոցներ, սակայն Մեսրոպով յաւերժացած զրին թլացքը միշտ արարչագործեց մեր ծիւրած էութեան խորը, յարատեկլու ներգործ բախտին շողկապուած, և միշտ մեզի կենդանի պահեց մեր գոյութեան գառիթափին վրայ, երբ մեր քով շատեր իրենց մահուան քունը քնացան ժամանակի գերեզմանին մէջ:

Անցան բռնութեան երկաթէ դարերը, լուսցան նոր ժամանակներ, երբ ազգերը պիտի մկրտուէին արևմտեան լոյսին մէջ: Հայութեան առջև նորէն կանգնեցաւ լինել թէ չլինելու հարցը. այդ խորհրդաւոր ու ճակատագրական վայրկեանին դարձեալ Մեսրոպն էր որ եկաւ և առաջնորդեց զմեզ դէպի նոր պահանջը, և մենք մտանք յառաջդիմող ազգերու շարքին մէջ: Ահա ժ.Չ. դար է որ Մեսրոպ մեզի հետ է:

Ե. դարուն հայութեան ծոցին մէջ ամենէն հոյակապ մեծութիւնները կառուցուեցան. մեր ժողովուրդին ամենէն պայծառ արժէքները երևան եկան և կերպաւորուեցան: Գիրերու գիւտը, հայ մատենագրութեան մը ստեղծումը, օտար մտաւոր հարստութիւններու փոխադրութիւնը, քրիստոնէութեան հայ հոգիներու մէջ ծաւալումն ու տարրացումը, ծնունդ եղան Ե. դարուն կատարուած վերանորոգութեան, որ խորհրդաւոր և լուսաւոր ոգիի մը սաւառնումին հետեանքը եղաւ մեր պատմութեան երկնքին վրայ:

Նայուածքը կը սրբուի և աչքը կը զօրանայ հեռուն նայելով: Մեր կեանքը տաղնապեցնող առօրեայ ճղճիմ վէճերու և կարճամիտ դատումներու մէջ որչա՛փ պիտի ուժովար դիտելու և դատելու մեր կարողութիւնը, եթէ կարենայինք ուղիւ մեր նայուածքը Թարգմանչաց օրինակին, պատշաճեցնել կարենալու համար իրենց ոգին և սկզբունքը մեր ներկայի պայմաններուն: Մեր ժողովուրդը իր փրկութիւնը կը գտնէ իր պատերու հոգին սիրելով, մեծցնելով, սրբացնելով, ինքզինքը ի սպաս դնելով այդ արժէքներու յայտնակերպումին: Այս է Սուրբ Մեսրոպի պատգամը իր ծննդեան 1600 ամեակի առիթով: